

371.1

8-74


2802-10

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՍԿԶՐՈՒՆՔՆԵՐ

Գ Ր Ե Ց

Փ Ր Ց Կ Ա Ս Կ Օ Ր

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՃԻՌԵԱՆ



Ոյն ամեն անոնց՝ որոնք
կ'ուզեն դպրոցով զբաղիլ:

Պ Ե Յ Ր Ո Ւ Թ

— 1928 —

371.1

Զ-74

371.1

8-74

ՀԱՅԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՍԿԶՐՈՒՆՔՆԵՐ



Գ Ր Ե Յ

Փ Ր Յ Կ Ա Ս Կ Օ Ր

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՃԻՌԵԱՆ



Այն ամեն անոնց՝ որոնք
կ'ուզեն դպրոցով զբաղիլ:

ՊԵՅՐՈՒԹ

— 1928 —

20 JUN 2013

47. 218

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՍԿԶԻՌՈՒՆՔՆԵՐ



Եւրոպայի մէջ ուսուցչութիւնը ամենէն արթուն ու վառլըռուն տարրը կը ներկայացնէ, իսկ մեր հայ իրականութեան մէջ, ուսուցիչ կամ վարժապետ կը նշանակէ, կամ պէտք է նշանակէ ընդարձացած անհատ, անտարրեր էակ:

Ի՞նչ են պատճառները այս հակառակաց արդիւնքներուն: Ի՞նչու համար հոն մտքի, զգացումի, գիտութեան մշակը՝ զուարթ արամադրութեամբ, ժըպտուն դէմքով անձ մըն է, իսկ հոս վարժապետը՝ սրմքած էրեակայութեամբ, մելամաղձոտ երազներով կօրաքամակ տիպար մը:

Այս խնդրի մասին գրքոյկ մը գրել չէ միտքս: Ժամանակս չափուած ըլլալով, չունիմ ազատութիւնը սչ ալ արամադրութիւնը այդ բանը ընելու: Գիտի



(62068-67) 1003-2010

ուզէի միայն մի քանի սկզբունքներ արտաբերել, և թողուլ ընթերցողին՝ անոնցմէ պէտք եղած եզրակացութիւնները դուրս բերել:

Եւրոպայի մէջ, մասնաւորաբար Զուիցերիա, դասափարակ մը կեանքի այլ և այլ անհրաժեշտութիւնները նկատի առնելով, շատ լաւ վճարուած է. նա, խակրթարանի ուսուցիչ մը կրնայ ամսական գոնէ 350 զուիցերական ֆրանք ունենալ, այսինքն մասաւորապէս 17 օսմանեան ոսկի, որուն 250 ֆրանքը իրեն կը բաւեն, խաղաղ եւ հեշտ կեանք մը ապրելու համար: Երկրորդական վարժարանի կամ համալսարանի փրօֆէսէօր մը, 600, 800, 1000, 1200 եւ աւելի ֆրանքներ կրնայ ստանալ ամսական, որով նիւթական հոգէն ապահովուած, խելքն ու միտքը կուտայ իրեն պարտականութիւնը ալ աւելի լաւ կատարելու միջոցներուն մէջ յառաջանալու:

Ի՞նչ խառնուածքի մէջ չէ ամեն խնդրի առթիւ դրամական կողմէն սկսիլ. սկզբունքով դրամը երկրորդական նկատելով, կ'ուզեմ որ այդ մասին ամենա վերջը խօսուի, բայց քանի որ ներկայ գրութիւնս սկզբնուորութեան մը պէտք ունէր, պատահաբար նիւթականը առի ինձ իբր յառաջաբան:

Գալով հայ ուսուցիչին, այս մասին չեմ կարծեր որ նորութիւն մը ըսելու յաւակնութիւնը ունենամ: Ասան օք գրեմ թէ հայ դաստիարակին, մանաւանդ

դաստիարակուելին արուած ամսականը հազիւ կը բաւէ դասարաններուն մէջ արուելիք դասերուն համար չունջը ապահովել. իսկ տունէն դպրոց, դպրոցէն ալ տուն երթալ գալու համար պէտք եղած զորութիւնը կամ իր պահետի դրամէն պէտք է առնել, եւ թէ քանի, և կամ իր սեփական մարմնի, գոնէ սրունքներուն դնդերնեբէն պէտք է հայթայթէ: Այսինքն օրէ օր հիւծի, և օր մըն ալ ի վիճակի չկարենայ ըլլալ իբր վարժապետ ընդունուելու:

Եւրոպայ ամեն ուսուցիչ իրեն յատուկ դասերը եւ ժամանակը ունի: Մէկ ժամ, երկու ժամ, երեք ժամ: Զորո ժամ դաս աւանդող ուսուցիչներու հանդիպիլ հազուադէպ է: Դասերէն դուրս ուսուցիչը ազատ է, ըլլայ դպրոցին մէջ, ըլլայ գուրջը, դպրոցը պատուական սրահի մը մէջ, աշակերտներու պարտականութեամբը, կամ անձնական ընթերցումներովը պարագելու, դուրսը, սեփական զանազան գործեր կարգադրելու:

Հայ դասաւանդ, կարծես օրէնքի կարգ անցած ըլլար, պարտաւոր է առաւօտուն ժամը 7.30ին դպրոց գտնուիլ, մինչև իրիկուան 4.30ը, երբեմն ալ մինչև 6.30ը:

Առաւօտուն դէպի դպրոց ճամբայ ելլելէ առաջ, արդեօք նախաճաշեր է. ընդհանրապէս ոչ: Պարտա կանութեան մէկ մասը կատարելէ յետոյ, կարելի է

դադարի պահուն, Իեանէն մուտելու սոթթը ունենայ: Կէսորին բնական է տո՛ւն եր վերադառնայ ընտանիքին հետ ճաշելու համար: Անկարելի բան: առաւօժ տուն կէս ժամէն աւելի հեւ ի հեւ քայելէ յետոյ. հասցիւ կրցաւ դարոց հասնիլ. ինչպէս կ'ուզէք որ մինչև տուն երթալ ճաշելու փափաքը ունենայ:

Բայց կէսորին պէտք է հայ ուսուցիչը ճաշէ, չէ՞: Այո կը ճաշէ: բայց մի կարծէք թէ շուկայէն պէտք եղած գնումները կ'ընէ, ու ուզած կերպով կը կտանայ: Եթէ արդպէս վարուի ուղէր, ամսականին կէ՛ս սէն աւելին պէտք պիտի ըլլար կէսօրուան ճաշին յատկացնել, և հայ ուսուցիչը չկրնար ընել այդ բանը:

Եթէ հայ ուսուցիչը, մանաւանդ ուսուցչուհին առտուն դիտեցիր, տեսար անպատճառ թէ՛ ձեռքը ծրար մը, մեծ քայլերով կը յառաջանար, ուչ մնացածի բաւական խոյոր վախը սրտին: Անոյ այդ ծրարին մէջն է ինչ որ կը կազմէ կէսօրուան ճաշը: Բանանք, նայինք ինչեր կան հոն: Բաւական տեսակ բաներ. խոյորկեկ հաց մը, տակը եփած ֆասուլիայ կամ փխլան, և կամ մի քանի խաչած հակիթ, քովերը մէկ երկու սոխ, սխտոր, ու եղանակին համաձայն խիլաբեք, երբեմն բուրձ: Ի ձեռն տակ: Ամենը պաղած: Բրնձական է պաղած, հապաթէ ոչ խոհանոցի մը պէտք պիտի ըլլար, և հայ դպրոցներուն մէջ միայն այդ բանին պակասը զգալի է:

Այսպէս հայ ուսուցիչը առտուրնէ մինչև իրիկուն պէտք է դպրոց պարիակուած մնայ: Իրեն 5, 6, 7, 8 պահ դասերը ընելէ յետոյ, եթէ ազատ պահ մ'ունի, պէտք է որ առ ազատ պահն ալ դպրոցին մէջ անցնէ: Ինչո՞ւ համար: Որովհետև հայ դպրոցի օրէնք է, մեր հայրերէն այսպէս տեսած ենք: Խեղճ հայրեր, մեզ դպրոց ղրկելով, անոնք կը յուսային թէ տարբեր ըմբռնումներու, տարբեր ձգտումներու տէր մարդեր պիտի ըլլաք, ու այսօր կը տեսնեն թէ եղածը իրենցինէն բարձր բան մը չէ:

Եւ հայ ուսուցիչը դատապարտուած է այսպէս բանտարկուած մնալու կամ դատարանի մը մէջ, և կամ հայ եկեղեցիի ժամկոչի խուցիկին նմանող չորս պատերու միջև, ուր ձմեռուան խոնաւութիւնը կը ստիպէ զինք որ յաճախակի շարժումներ ընէ, մի քանի քայլեր առնէ, և կամ ամառուան տաքէն թմբած, թևերը առջևի սեղանին վրայ դրած, գլուխն ալ թևերուն վրայ, տեսակ մը կը քնանայ:

Տարիներ այսպէս, վերջապէս հայ ուսուցիչը տեսած մը մեքենայ կը գտնայ, կամքէ ու կարողութեանէ զուրկ:

Երիտասարդ, արեան թարմ զօրութեան տակ, քիչ չափ կը ցատքըտէր, կը գլտորէր. բայց այսօր դեռ քառասունի չլասած, այն տարիքին ուր իմաստութիւնը դեռ նոր պիտի արթննար, դեր քառասուն

տարիքին չհասած կ'ըսեմ, հայ ուսուցիչը տեսակ մը կրաւորական (passif) արարած է դարձեր, անտարբեր ընդհանրապէս ամեն բաներու, և սիրող ու փնտոող դպրոցի խուցիկը ուր կարճնայ նիրհել, ինչպէս այժմը բաց այլևս պիտի նիրհէ դպրոցին մէջ առաւօաթէն մինչև իրիկունս:

Ձարժանալով կը գարուանտմ, երբ նկատի կ'առնեմ թէ ընդհանրապէս հոգաբարձութիւններու մէջ տիրող անձերը բժիշկներ են, և սակայն այդ բժիշկները չեն կրցած, չեմ բտեր հոգեբանական (որովհետեւ բժիշկ մը ստիպուած չէ անպատճառ հոգեբան ըլլալու) այլ բնագիտական (physiologique) սա ճշմարտութեան տեղեակ ըլլալու թէ՛ կեանքը չարժուժ կ'ենթադրէ: Ո՛ր մարմինը, մարմնի ո՞ր անդամը, ո՞ր պարզ բջիջը միտքինակութեան մէջ կրցած է տեսել, ուսճանալ, պարզապէս ապրիլ: Բջիջին կեանք ունենայր իրեն չարժումներէն կը կրահեն գիտունները: Ոյսպէս կեանքը չարժում է, կամ չարժում մը կեանք է: Կեանքը չարժում ըլլալը այնքան մեծ ճշմարտութիւն մըն է որ, արդի մանկավարժութիւնը կ'ուզէ որ դասարանին մէջ ուսուցիչ մը չբաւականանայ մինչև վերջ իր աթոռին վրայ մնալով, այլ մերթ ինք մերթ պտտելով իր դասաւանդութիւնը չարունակէ:

Գալով ուսուցչի մը պարտականութեան, ամենայն

գլխաւորը, զանազան նոր գիտելիքներով իրեն գըլուելը թարմ պահել պէտք է ըլլայ: Ինչ մեծ բան կարելի է սպասել ուսուցչէ մը որ, քաւք, քսան, երեսուն տարի առաջ սորուած բաները վերջիչելու ճիգ մըն է իրեն ըսող դասաւանդութիւնները: Այնպատող միտքը, նոր նոր բաներ ժողուել ուզող կամքը, տարբեր զօրութեամբ մը կը ներկայանայ դասարան, ուր միապաղաղ ծանօթութիւնները վերջի վերջոյ աղոց ընդհանուր անտարբերութեան ու քունին կը հանգին:

Ուսուցիչ մը կարելիութիւնը պէտք է ունենայ ուրիշ ուսումներու հետեւելու, եթէ այդ բանը ընելու կամքը ունի իրեն մէջ:

Անձնական փորձառութեամբս դիտեր եմ թէ, երբ դասարան կը մտնեմ, ուրիշ բան մը սորուած ըլլալու գոհունակութեամբը, տարբեր հոգի մը, տարբեր աւելն մը կը տիրէ մէջս, և կը նշմարեմ թէ ինչ մեծ տրամադրութիւն, լարուած ուշադրութիւն ալ աշակերտաց մէջ, որոնք, ինչպէս ամէն էակ, միտքինակութենէ կը խրթչին, ու վերջի վերջոյ, սորվելու փափաքէն ձանձրութեան մէջ կ'իյնան:

Հրահրենք ուրեմն մասնաւորաբար ուսուցիչները, որպէսզի իրենց գիտցածով չբաւականան և չարգելք չըլլանք, այլ գոհ սրտով դիտենք, ամեն անոնց ոչ բոնք իրենց պարագոյ ժամերը զգաակարապէս գործ

ծածել գիտեն:

Ի՛նչ սքանչելի է Եւրոպայի մէջ ուսուցիչներու կեանքը: Շատ անգամ կարելի է պատահիլ փրօֆէսօթօրներու, որոնք իրենց դասաւանդութենէն վերջ կ'երթան, օրինակի համար Conservatoire, երաժշտութեան ճիւղն ալ մշակելու, և երբեմն կատարելագործելու իսկ: Ճեփ ճերմակ մազերով փրօֆէսօթօրներ, որոնք չեն յոգնիր սորվելէ ու սորվեցնելէ: Ժնէվի Faculté de médecineին մէջ կարծեմ, 85 տարեկան փրօֆէսօթօր մը, որ կը շարունակէ սորվեցնել դեռ:

Ընթերցողներէն ոմանք կարդալով այս ատորը, կարելի է ըսեն. «Այս ըսուածները շատ լաւ բան, բայց Եւրոպայ ուր, մենք ուր, մանաւանդ Եւրոպացիները դրամ շատ ունին այդ բաները կարենալ ընելու համար» կը պատասխանեմ, դրամի վրայ չէ խնդիր: Նտխապէս ուղղութիւնը պէտք է, սկզբունքը պէտք է, և դրամը կը ծառայէ այդ ուղղութեամբ յառաջանալու: Եւ, ինչպէս այս ատորու սկիզբը ըսի, մի քանի սկզբունքներու մտտին է որ միայն կը գրեմ:

Շայ ուսուցիչին դպրոցէն դուրս չելլելու մտտին հետեւալ արամաբանութիւնն ալ մէջ տեղ կը բերին երբեմն: Աշակերտները, կ'ըսեն, պէտք ունին միշտ ուսուցիչին բան մը հարցնելու: Ըսենք ատեն բանէ առաջ որ ուսուցիչին բան մը հարցնելու փափաքը ընդհանրապէս աշակերտին քով պարզ ժաւանցի ու

սովորութեան խնդիր է: Ուսողութիւնը ցրուած, ու աշխատութեան մէջ չմխրճուած աշակերտը միշտ կ'ուզէ տեղէն ելլել, շարժիլ, և փորձառու, հոգեբան ուսուցիչը գիտէ թէ շատ անգամ եղած հարցման արուած բացատրութեան պահուն, աշակերտը ուրիշ բաներու վրայ կը մտածէր. ու եթէ ուզես հետաքրքրութիւնդ քիչ մ'աւելի յառաջացնել, վստահ պիտի ըլլաս թէ, արուած բացատրութեան հակառակը հասկցուեր է. չէն է եղած է, էն չէի վերածուած: Աւելի լաւ կ'ըլլար որ տղան տեղէն չելլէր, և այդ հարցումը չընէր:

Jean-Jacques Rousseauն կամ Pestalozziն մէջ տեղ բերելու պէտք չկայ, հասկցնելու համար թէ, դասաւանդութեան պահուն է որ պէտք է տրուին պէտք եղած բացատրութիւնները: Դիտական մանկավարժութիւնը կ'ուզէ որ ուսուցիչը ուղղութիւն ցուցնող մէկը ըլլայ, ոչ թէ միշտ աշակերտին ընկերացող: Ուստի ուղղութիւնը տրուելէ վերջ, ուսուցիչը ալ աւելի լաւ պիտի ընէր արագ ձգել, ու ստիպել աշակերտը որ անձնական աշխատութեամբ իւր րացնէ զանազան գիտելիքները: Օտար լեզուներու, օրինակի համար, ֆրանսերէնի ուսուցման շրջանին, լաւ կ'ըլլայ որ աշակերտը վարժուի բառարան բանալու, ու բառեր պրպտելու ձաճութեան, և տակաւ առ տակաւ յաղթելու այդ ձանձրութեան: Թէև methode directe պէտք չ'զգար բառարանի, բայց սեպենք թէ



ժամանակի մը համար գոնէ՝ ֆրանսերէն պարբերու-
թիւնները հայերէնի թարգմանել անհրաժեշտ նկա-
տուի։ Այդ պարագային ուսուցիչին կը մնայ ամե-
նայ դիւրին կերպը ընտրել։ Օրինակի համար, եղաք
նախապէս գրած կ'ըլլան յաջորդ դասի անձանօթ բա-
ռերը, ու դասի բացատրութեան միջոցին կը նշանա-
կեն հայերէն իմաստները։ Եւ կամ ուսուցիչը ինքը
բառատեար մը կ'ունենայ, ուր պատրաստած կ'ըլլայ
աչակերտաց պէտք եղած անձանօթ բառերուն նշա-
նակութիւնը, ու դասէն վերջ կը յանձնէ դասարանին
որ ամեն ոք ընդօրինակէ, ու վերջը վերադառնուի
ուսուցչին։

Այս անգամ այսքան։ Պարտականութիւն մը կա-
տարած ըլլալու գոհունակութեամբն է որ պիտի դադ-
րեցնեմ գրիչս։

Կեանքը ամեն տեղ պէտք է իր նպատակին ծա-
ռայէ։ Աստուած մեզի չարչարուելու, մանաւանդ գի-
տակցաբար չարչարուելու համար ստեղծած չէ, այլ խա-
ղաղութեան, արդարութեան մէջ ապրելու, ու Զինքը
զգալ ու փառաբանելու համար։

Տանք ուրեմն մեր դպրոցներուն պէտք ունեւած ա-
զատութիւնը, արդարութիւնը, որպէսզի խաղաղու-
թիւնը հոն ալ տիրէ, ու այսպէս դպրոցը եկեղեցիի
նման սրբազայր մ'ըլլայ զԱստուծոյ անկեղծօրէն փա-
ռաբանելու։

Վ Ե Ր Զ



ՀՀ Ազգային գրադարան



NL0216291

47. 218